

Բնիկ Արարակիրցի Պ. Վահէ Շամլի, որ վերջերս մեռաւ 33 տարեկան, այս քառարին մէջ երբեմն հրատարակուած Փիմիկ հանդէսին հիմնադիրներէն մէկը եղաւ: Առաջնէն բառէ առաջ self-made-man (ինքնօգնութեամբ յառաջ եկած) մարդ մըն էր որ, իր նախնական ուսմունքը առնելէ վերջը, անձնական անխոնջ աշխատութեամբ մը կրցած էր իր զիտական և զրական պաշարը ճոխացնել: Վեճնետիկի Ս. Ղազարու Միխիթարեան Միքարանութեան հանրածանօթ հրատարակութեան, բազմավկա հանդէսին՝ աշխատակցեցաւ, և յետոյ անցաւ Ամերիկա:

Ֆիլատէչիփոյ մէջ ուսուցչական մրցումի մը մասնակցելով՝ առաջին մրցանակը ըստացաւ, և տեղական կառավարութեան կողմէ անզդիական լեզուի մասնաւոր դասընթացի մը դասախոսութեան պաշտօնը ընդունեցաւ, մինչդեռ մի և նոյն ժամանակ այդ մեծ քաղաքին դրամատէր ազնուապետականներուն քով ֆրանսերէն լեզուի դասեր կու տար:

Ընդհուպ New York Timesի թղթակից անուանուելով, օրուան ընկերային հարցերուն և ելմտական և առևտրական խնդիրներուն վրայ գրած յօդուածներ կը դրէւ նաև Լուսորայի Review of Reviewsին, որուն արտօնատէրը, Ուկիերմթ. Սթիթու նոյն այն անձը որ թիթանիքի աղէտըն մէջ մեռաւ — իր անձնական բարեկամը եղած էր:

Ժիր և հրայրըստ աշխատող, Պ. Շամլի կը գրաղէր նաև ամերիկացի այժմեան մեծ հեղինակները՝ հայերէնի թարգմանելով: Բայց այդ աշխատութեան չափազանցութիւնը իր արդէն միշտ փափուկ առողջութիւնը վերջապէս մաշցուց: Եւ որպէսեւ մենք ինքընքը գրիթէ բնաւ չէր ինայեր, կուրծքի հիւանդութիւնը զոր սկսած աւտենը չէր զիտացած պէտք եղածին պէս դարմանել, վերջապէս յաղթեց իր կորովին և զօրութեան:

Ամենէն վերջը, դիմեց, բայց շատ ուշ, White Haven Sanatoriumը դարմանուելու համար: Ահա այդ դարմանատան

մէջ զախճանեցաւ Յունվար ամսոյ 8ին, հետո առնել տանելով՝ իր տաղանդներուն և իր նկարազրին խոստացած զեղեցիկ ապագային հետ՝ իր մերժաւորներուն և ծանօթներուն վիշտն ու մորմորը:

Լուսամիտ հայրենասէր մը, նշանակելի օրագրող մը և պատուաւոր մարդ մըն է որ շիշաւ հզօր տաղանդին և հուժկու հասկելի մէջ:

G. A.

≡ ԳԻՏԱԿԱՆ ԲԱԺԻՆ ≡



ՊԱՏԵՐԱԶՄԱԿԱՆ

ՎԻՐԱԲՈՒԺՈՒԹԻՒՆԸ ԵՒ ՎԵՐՔԵՐԸ

Պալքանեան վերջին պատերազմերը շատ մը նորանոր ծանօթութիւններու պատճառ եղան, արդի օդընկեցներու (քրօյեստիլ) արդիւնքին և առիթ՝ այս ճիշդի վերարուժական ուսումնասիրութեանց: Ցեղույն մերձաւորութիւնը եւրոպացի բազմաթիւ վիրահատներու օգնեց օժանդակութեան հասնիլ մէկ կամ միւս բանակեն, ու այսպէս զննել նաև մեծ տէրութեանց հրացէններու (թնդանօթ՝ հրացան), արդիւնքը:

Եւրոպական ամեն քաղաքէ, ամեն հեւանդանոցներէ անհամար բժիշկներ կ'ընթանային կարծեն հաշտեցնելու ուզելու համար մարզասիրութիւնը և պատերազմական բարբարոսութիւնը — երկուցն ալ իրենց զերագոյն աստիճանին հասած — ինչ անրակոնիզմ:

Հոս տոք. Լորան Պըիւսուէլի համալսարանի բժշկապետին վաւերագրեալ տեղեկատուութիւններու կ'ամփոփենց, համասութիւնը ընթերցողներու ցուցնելու համար այն ահռելի արդիւնքները, տեսաբանները, ուրոնց շատ անգամ պատճառ քաղաքակա-

նուրբեան ժես մ'է կամ վեհապետի մը քմահաճոյքը:

թժ. լորան Աղրիանուպոլսոյ առումնչն սկսեալ տասնըմէկ ամիս այս քաղաքին ամենամերձ պատերազմական հիւանդանոցի մը վիրարուժական ուղղիչը եղաւ. հետեարար առիթ ունեցաւ ամեն տեսակ վիրաւորեալ տեսնելու: Ապա դաշնակցաց եղբայրասպան մարտին Սոփիայի՝ Ալէքսանտրա հիւանդանոցը կը կառավարէր: Ամսուան մը մէջ 58,000 հասան: Լորան ուրեմն տեսաւ խնամեց ուսումնաժրեց անոնց ամեն տեսակը, ամենն ալ իրարմէ տարրեր. հետեարար ուրիշ արժէք մ'ունին իր հաստատումները:

Պուլզարիա 4,300,000 բնակիչ ունի, որոնց 500,000ը գինուոր են: 53,000 թրբական պատերազմին վիրաւորուեցան, 30,000 մեռան. զաշնակցաց պատերազմին 62,000 վիրաւորուեցան 16,000 մեռան, ընդամենը 150,000 հարուածեալը, այսինքն Յ զինուորին 1ը կամ բնակչաց 100ին Յը. ամբողջ բնակին տասնուերկ կուերդը, որ է Յ-4 վիրաւորեալին 1ը, մեռաւ: Այս վիճակազրութիւնն զուրս են հիւանդութենէ մեռողներու անհամար քաղմութիւնը. հոս ուրեմն մահուան կոտորածը ահուելի էր: Խն'զն Պուլզարիա:

100ին 55ը զլուխներէն վիրաւորուած էին, 35էն 40ը իրանէն և 5ը անդամներէն: Այսնէն վտանգաւոր զանկերու վերցերն էին. բայց պորտէն վիրաւորելոց մէկ երրորդը անմիջապէս կամ շուր կը մեռնէին. իսկ մեծ ուկրներու ջախիջախումները քաղմաթիւ էին և ընդհանրապէս կնճռու:

Վէրքերու 100ին 82-84ը հրացանի գնտակներու արդինք էին, 15-17 ուումքերու և 2 սուխի. և 75 առ 100 առողջացան առանց կնճռուութեանց:

Միջին հաշուով վէրքերու 100ին 10-12 գլուխներն էր, 1-2 զերնէն, 6-8 կոնակնէն, 9-12 տիգերնէն (bras) և ուսերնէն 7-9 բազուկնէն (avant - bras) և արմուկնէն, 22-29 ձեռքերնէն, 1-2 պորտերնէն (abdomen), 13-17 ազդը և

ծունկերնէն, 9-10 սրունքնէն, 1-13 ուղերնէն: Մորթային վէրքերը 1-5 շարաթուան մէջ առողջացան, մսայինները 4-6. բեկումները (fracture) 4-9: Փտութեանց 100ին 40 ուումքերու, իսկ 10-28 փամփուշտի արգիւնք էին: Ահա Պուլզարց վիճակազրութիւնը:

Պալբաններու մէջ գործածուած գնդակները արդի էին, պզտիկ և թեթև. ասոնց վտանզը արագութեան մէջ է: 300-500 մեղք հեռաւորութեան վրայ պայթուցիկներու արդինքն ունին, 1500ին կը ծակն կ'անցնին, անկէ անդին կը վիրաւորեն: Գնտակին մտած տեղույն երկոյթները զանազան է սկրթուած, քերթուած, պարուղիչէ մը ծակուածի պէս, և պատրուտուած. Երբեմն անտեսաննելի բերնով, երբեմն ալ՝ գնտակին կարճ հեռաւորութենէ նետուած պարագային 10էն 20 հարիւրորդամեղրը: Զեհուորները շատ անզամ հրացանները պառկած նետելուն, գնտակը քանի մը ծակն կը բանայ. ինչպէս օր. համար կոկորդէն անցնելով կը մտնայ կուրծը և անութէն կ'ելլայ Շատ անզամ բոլոր մարմույն երկայնութեամբ՝ վերէն վար կը ծակն կ'անցնին. օր. համար ուսէն կը մտնեն և ազդրէն զուրս կ'ելլեն: Կարճ հեռաւորութենէն եկող գնտակներ ճշմարիտ պայթուցիկներ են կը ջախիջախին՝ աւազ կը դարձնեն ուկրները մկանունցները կարշները (tepidon), երակները, ջիղերը. ճիշտ այսպէս կ'ընեն նաև ուումքերը, շեղող այսինքն կողերնուն կամ յետակողման վրայ զացող զնդակները և ծառերու, ժայռերու զարնուելով ձեսփիխուածները՝ որոնք բոլորն ալ ահաւոր և մահացու են: Լորան կ'ըսէ թէ Մուսթաֆայի մէջ վիրաւորուած պուլզար զինուորներ և սպաներ կը զանգատէն թէ թշնամին պայթուցիկ զնդակներ կը գործածէր:

Երաբնէներու բացած վէրքերը գնդակներունէն բոլորովին տարբեր է: « Իրենց արագութիւնը փամփուշտներէ աւելի շուտ կորսնցնելուն, կ'ըսէ լորան, զիւրին է զինուորին՝ հեռու պայթող շրաբնէլէ մը

ինքզինքը պաշտպանելը. կը բաւէ փողը իկ արգելը մը, հետևակի պարկ մը, բախ մը, քիչ մը հող: Զինուորը շատ անզամ կը խնդայ շըարնէլին վրայ վերնազգեստին կամ զգեստներուն մէջ անոր զնտակին հանդիպելով. բայց հրացանի փամփուշտ մը զտնել՝ բնաւ պիտի չկրնայ!» Խմբակը վտանգաւոր է միայն երր 10էն 20 մեղը բարձրութեամբ բանակին վրայ պայմի. Կտորուանքները զնտակէ աւելի խոշոր բայց երեսանց պատառուածքներ առաջ կը բրեն բռժուամ ալ դիւրին է Լորան 300 կրամ մեծութեամբ կտոր մը սերպ զինուորի մը կողէն հանելին իշչ վերջ նա աւողջացաւ:

Ասոնց են արդի պատերազմերու մէջ առնուած զինաւոր վէրքերը. ի՞նչ է սակայն վիրաբուժին գերը այս չարիբներուն դիմաց:

«Պատերազմի դաշտը հասած ատենս, - կ'ըսէք Բժ. Լորան, վիրաբուժներու զաղդ. Միութեան - ին Համաժողովին զիմաց, - կը համարէի որ վիրաբուժական վարժութիւնս շատ յաջող կերպով պիտի կարենայի գործածել. շուտ հասկցայ և շատ բանի պէտք չեղաւ համոզւելու որ զիտցածն ոչինչ էր. պատերազմի վիրաբուժութիւնը ուրիշ կրթութիւն մը կը պահանջէ: Ազգ մը որ իր քաղաքային բժշկաց անձնանութեամբ վրայ կը զնէ յոյսը պատերազմի մը ատեն վիրաբուժները պէտք եղածին պէս հոգալու համար, ամենին զքարդղ և անգութ խարէութեանց կը մատնուի:

Փաղացական բժիշկը մէջին չեն կրնար ելլալ, պատերազմի մը պարազային, եթէ գործողութիւններ ուզեն կտորել: Պալցանները հիմայ խեղանդամեներով և հիւանդներով լեցուն չեն ըլլար եթէ բժիշկները պէտք եղած կրթութիւնը ունեցած ըլլայինց:

Այս վիրաբուժական վարժութիւնը քաղաքային բոլորովին տարբեր է. բաց ի արիւանութեան և ապականութեան զիպուածներէն, միւս ամեն բանի մէջ փորձը ապացուցուց որ վիրահատութեանց

մէջ շատ խոհեմ ըլլալու է. զանկի և պորտի վէրքի մը պարազային վիրաւոր-ներէ աւելի վիրահատեաներն են որ կը մեռնին. ապականութեան մը վտանգները, առողջութեան անկումը, դիմանալու անկարողութիւնը շատ անզամ վիրաբուժ մը ես կը կեցնեն վիրահատութենք:

Աս ըսել չէ սակայն որ ընելու բան չի մարս Եթէ ամեն զինուոր գիտնայ քովն ունեցած պատարը ժամանակին գործածել, զինուորական հիւանդապահներն կրթուած ըլլան մասնաւրապէս բեկումները պատաստելու, բժիշկներն պատրաստ ըլլան փութով հասնելու ամեն ճառագյուղագրի (radiographie) որ կը հասնի շրջուն կառցին վրայէն, շատ չարիբների և սկզբանէ խեղուուած կ'ըլլան. կեանցեր ազատած՝ շատ մը մահարիթ վէրքերէ:

ԿԱՊԱՐԻ ՀՆՈՒԹԵԱՆՑ

ՀԻՒԱՆԴԻՒԹԻՒՆԻ

Գ. Քոնէն, Աւթրէիսթի համալսարանին ուսուցչապետ ապացուցուց որ անազը փոխադական հիւանդութեան մը ենթակայ էր, սերմերը (germeme) մէկէն միւսին կ'անցնէին: Հոլանտացի այս բնալուծին փորձերուն համեմատ մետաֆերու մանուսիատը մասնիկներու երեսյթ մ'է ճերմակ անազը թուիի կը փոխուի, քառորդ մը կ'աւելնայ իր քանակը, կ'ուրի, կը պայմի և ծայրաստիճան փիրուն փոշի կը դառնայ:

Քոնէն խտացման (écrouissage) հիւանդութիւն մ'ալ յայտնեց, երեք տարիէ ի վեր գործածութիւնէ զգուած թիթենէ լամրար մը բոլորովին ապականած՝ առանց մետափերուն բնալուծական բաղակցութիւնը փոխուելու, կորուսած էր խտութիւնը ասդիէն անդիէն ճեղքեր և ծակեր բացուելով: Մանրացուցական տարրալուծուումը մը վերջ հետեւցուց որ նախարիւրեղացումէ՝ բիւրեղացման շրջումն էր այն տեղե-

բուն այլայլութիւն պատճառողը, և հիւանդ լամբարին առողջի մը մերձեցումը բաւական էր, զայս ալ հիւանդացնելու:

Քամիլ Մաթինեռնի համար բոլորովին ուրիշ բան էր կապարե հին առարկաներու՝ (կնիք, մանեակ գուռ կամ խայծոց (մանցեօրե) զարդասեղ և այլն) հիւանդութիւնը: Առորուս, Քիլինիի թանգարանի տեսուչը իր կապարեայ փողըրիկ հնութեանց նախ թթուուկանալը (oxyde) ապա փոշոյ կոյս մը դառնալը տեսնելով խնդրեց Մաթինեռնէ, Քողէժ տը թրանսի ուսուցչապետէն, բնութիւն մը: Սա ժողվեց փոշիները և տարրալուծելով հաստատեց որ անոնց մեծագոյն մասը բնածիատ կապարէ (carbonate plombique): Կը բաղկանար:

Այլայլող կապարը իր մէջ օտար նիւթ մը (բլորուկ - clorure) կը պարունակէր որ խոնաւութեան և օղոյ բարեխառնութեան տակ կ'ազդէր մետաղին վրայ. և բոլոր իր փորձերուն մէջ մի և նոյն երեսոյթին հանդիպելուն, առողջ կապարներու մէջ բլորուկի ներմուծութեամբ և ապա ոչ բլորուկացեալներու հետ յարաբերութեան զնելով հաստատեց այս փոխարական հիւանդութեան գոյութիւնը:

Քլորուկները այս մետաղներու մէջ կը թափանցեն հողին մէջ գտնուած ատեննին երը մանաւանդ այդ հողերը աղային են, բնածիատ կամ երկրնածիատ մը կազմելով որ ապա բլորուկ կապարի կը փոխուի:

Մարթինեռն իրը նախապահեաստի միջոց մը կ'առաջարկէ հրավառութամպակէ (fülmü - coton) բաղադրութեամբ ջրդեղով օծել. որովհետեւ ասիկայ եթէ ոչ ամրողջապէս այլ գէթ մասամբ իհաֆանելէ զատ կը դանդաղեցնէ օղոյ ազդեցութիւնը:

Թանգարաններու հակորդութեամբ գողերէ ազատած արուեստի զլուխդործոցներ դարձեալ կորսուելու դատապարտուած կը մը նան այս նորագիւտ ժանտախտէն:

Տ. և Ցկ. Քիւոփ իրենց առաջին փորձերով իսկ ցուցուցին որ ռատիումի տուած ուժն ու ազդեցութիւնը հիւէական յատկութիւն մ'է: Որինակի համար իր աղերուն մէջ ճառագայթազդումը (radio-activity) և ցնդումը (emanation) իրմէ կախումն ունի և ո՛չ բաղակցութիւններէն, որոնց մէջ կը մտնայ աղեր, յարազօդներ կազմելու: Ճէմարսէյ 1898ին զայս վերահաստատեց լուսապատկերի միջոցաւ. և ապացուցուց որ կշռուն - ռատիումարերի (barium-radifère) լուսապատկերի մէջ տուած զիծը ցարդ ծանօթ ոչ մէկ տարրի կը վերաբերէր հետևաբար ռատիումի միւայն կարելի էր վերագրել: Տիկ. Քիւրի անոր մասնկական կշռու որոշելով կ'ապացուցանէր վերջնականապէս պարզ մարմին մ' ըլլալը և ճառագայթարձակումը հիւէական յատկութիւն մը:

Այսպէս բնաբաններու համար ռատիումը որոշուած կ'ըլլար կալիոնի, կշռունի, պղնձի պէս մարմին մը և որչափ որ իրը մետաղ պատրաստութիւնը դժուարութիւններ կը յարուցանէր սակայն և այնպէս պատրաստուած պարագային ճառագայթարձակումի նոր յատկութիւններ պէտք չէր տալ:

1905ին Լը Պոն կը գրէր. «Ո՞րչափ որ երկու մետաղներ իրարմէ բաժնելը դիւրին ըլլայ, բայց ռատիումը գեռ եղած չէ, և այսօր այս անուամբ լնդունուածը ժահնուկ (bromure) կամ բլորուկ (chlorure) մ'է այս կարծեցեալ մետաղին և երը յաջողին անջատել պիտի կորսնցնէ նա իր յատկութիւնները որ այնչափ հետաքրքրական կը դարձնեն անոր բաղակցութիւնները: 1909ին Տիկ. Քիւրի զայս Ճէպիէոնի հետ պատրաստեց իրը անջատ մետաղ որու յաջողութիւնը իրենց վարժ և ճարտարաշնակցութեան կը պարագնէ:

Պատրաստորիսնէր: - Նախնական նիւթին ամենասակաւ քանակութիւնը, զնինի բարձրութիւնը և մեծամեծ դժուարութիւն-

աւ աւ աւ

Ներն էին արգելք զայն անջատելու, Հո-
ղակալաքարային (alcalino - terreux) խումբին մէջ կը մտնայ. յատկութիւննե-
րովն ալ ժահինի մերձեննալուն կարելի՞ էր
զայս պատրաստելու միջոցները ռատիու-
մին ալ գործածել. Ցիկ. Քիւրի և Ցէպիէնն,
Կունցի ժահին պատրաստելու զրութիւնը
չիմ առնելով, — 1° պատրաստեցին առ-
տիումի մնդկազօղ մը, — 2° բաժնեցին
մնդկազօղը թորեցնելով մնդիվը դրով առ-
տիումը կը մնար հալոցին յատակը. Խակ
մնդկազօղը ստացան բոլորովին գուտ
226,5 հիւէքական կը ունի քլորուկ ռա-
տիումէ եկեղտրալուծմամբ. ուսկից 700°
ջերմութեամբ կը բաժնուի բոլոր մնդիկը՝
թողով փորձանակին յատակը զուտ ռա-
տիումը:

Յատկուրիմք: — Ռատիումը ճերմակ
փայլուն մետաղ մ' է, կը հալի ջուրջ 700°: Ժահինէն աւելի ցնդական է. բացօ-
թեայ կ' այլայլ՝ սենալով, հաւանորէն
բորակառ (nitrate) մը ձևացնելով. ուժ-
գնորէն կը տարրալուծէ ջուրը, ջրածինը
ազատելով և 45° ջերմութիւն ծնուցանելով
ջրատ մը տալով: Օրյ մէջ սենացծ՝ ջուրը
ձգելով, կը մնայ սենակ անլոյծ մաս մը
որ քանի մը կաթիլ քլորաջրածնական
թթուուտի յաւելմամբ կը լուծուի. աս կը
նշանակէ սենդիկէ ամբողջովին բաժնուած
ըլլալու: Ճերմակ թուղթի մը վրայ լուցկիի
մը այրածի նման հետք մը կը թողու՝
բաղակցելուն պատճառաւ: Ճառագայթար-
ձակման յատկութիւնները զննելու համար
նախապէս ողագործ վակի (tube) մը մէջ
կնքեցին, և արձկած ճառագայթիները ա-
պացոյց մ' եղան այս նիւթին ճառագայթ-
արձակ գորութեան:

Ուէմէյ և կրէյ երկու տարի աշխատ-
տեցան նոր կերպով տեսակարար կշիռը
որոշելու, որու համար հնարեցին կշիռ մը
որ կրամի մը մինչև կէս միլիոններորդը կը
ցուցնէր. այսպէսով գտան հիւէքական կը-
շիռը որ կը կենար ընդ մէջ 216 և 222 ի:

Յատիումը հազուազիւս տարր մը ըլ-
լալուն անօրինակ և ցարդ անլուր գու-
մարներ յատկացուեցան ասոր: Վաճառա-

կանութեան գրասենեակը Աւատրիա եղաւ և
կրամ մը 400,000ի ծախեց: Լորո Խիվիկ
և Սըր Էյնէսթ Քէսորլ Լոնտրայի «Բա-
տիում ինսթիթիւթ» ի համար Քորնուէլ
րովերու 7:5 կրամ պատրաստել յանձ-
նեցին 2,850,000 ֆրանքի նախահաշուուլ:
Գումար մը զոր կը նշանակեմ վերապա-
հութեամբ:

«Radium Institute» ըսէնք. մեր
ընթերցողներուն քանի մը խօսց ալ ասոր
վրայ՝ աւելորդ չենց համարից: Եղուարդ
է.ի. թելազրութեամբ հիմնուած Հաստա-
տութիւնն մեկնասա ունենացաւ Խիվիկ և
Քէսորլ: Նպատակն է բժշկութեան և հր-
ւանդարուութեան (therapeutic) մէջ ռատիու-
մի գործածութիւնը ուսումնասի-
րել: Օժտուած կարեսոր և ամենակատա-
րեալ բոլոր գործիքներով և ճոխ ռատիու-
մով, ուսկից 1 կրամ ունի, Աւատրիայն
զնած: Հաստատութեանս մէջ կան 30 հի-
ւանդի համար սրաներ և զննութեանց
աշխատանոցներ: Մանրանատ մ' ունի որ
մէկ հարիւրդպամեղը մեծութեամբ նիւթ
մը 10,000 կոռը կը բաժնէ:

Հիւանդարուութումը կը կայանայ իր ճա-
ռազայթներու ազդեցութեան վրայ. որոնց
կը կերպարանափոխեն մարմոյ հիւսուած-
ները և կը ջնջեն միջրոպները ամենա-
պարզ գործածութեամբ մը: Երկու տեսակ
գործից կայ ասոր համար. մին կը բաղ-
կանայ արծաթէ, ոսկիէ, բլատինէ, ապա-
կիէ խողովակէ որ կը բովանդակէ լաւ
գոցուած ռատիում փոշենման: Խակ եր-
կորդը կտաւի կամ մետաղի մը երեսը
տեսակ մը ջնարակով ծծմբատ ռատիումին
կպցուած. Վերջինն գործածութեան յար-
մարագոյն է որովհետև խողովակին կողե-
րուն պէս ռատիումի արձկած ճառագայթ-
ները չի խափաներ և կարելի է նաև
մարմոյն հիւսուած մասին դպշնել որով-
հետև անդրաթափանց (ultra-pénétrant)
ճառագայթները մարմոյն ողջ մասերուն
որ և է վես մը չեն հասցներ: Մա-
կայն այս երկուցէն աւելի օգտակարա-
գոյնն է երրորդ կերպ մը, և է հիւսուածոց

մէջ ծծմբատ ուստիումի ներմուծումը: Տու մինիչի, թըթի, տ'Ալֆոր, ժապուան սոյն փորձը ծիռ մը վրայ կատարեցին 1 հազարորդակրամ ներմուծելով ասկէ, ու վեց ամիս վերջ կենդանւոյն անօթներուն մէջ հաւաստեցին զեռ ասոր ներկայութիւնը:

Ուստիումը և Խլիդրիդ (cancer). — Հիւանդարուծութեան մէջ ցոյց տուած ախտանշական արզիւնքներն են.

1^o Մ'եղմացում կամ դապարում ինչ ինչ ցաւերու, արինահոսութեանց, բորբոքումներու և քաղցկեղներու.

2^o Վերադարձ զանազան այտուցներու.

3^o Վերանորոգում և սպիացում վաստած գործարաններու որոնցմէ մասեր ջնջուած են հիւանդութեամբ կամ վիրաբուժական գործողութեամբ: Եւ այս ոչ միայն մարմույն երեսը՝ այլ և ներքին կողմերը կը գործադրուի. ջղացաւութիւն (pernicious), ազերացաւ (sciaticus), մորթաշղագայրուկ (nevrodermite) կը հանդարտին ճառագայթարձակմամբ, այսու սակայն կարծելու չէ թէ ազդակ մը մերձեցնելով այս ցաւերուն՝ պէտք են անպատճառ բուժուկիլ կան ջղացաւութեան տեսակները որ ճառագայթարուծութեան բոլորովին կ'ընդդիմանան, ջղային կեղրոնի այլայլութիւնը պատճառ ունենալուուն. այսպէս է փայլակնանման տենդացաւը (ataxie fulgurante) մինչդեռ ասոր ստամոքային տագնապները բոլորովին հակառակ ազեցութիւն կը կրեն: Յօդացաւի (rhumatisme) արդիւնքները փոփոխական են. ընդհակառակն մորթափաթերու տեսակներ ինչպէս քրոնիք մալաքոր (eczema) որ ամեն դարմաններու կ'ընդդիմանար, տեղիք տուաւ ճառագյթաբեր ուժեղ գործիքներու:

Այս բոլորը լաւ բայց ի՞նչ ազդեցութիւն ունի խլիդրիդ վրայ, որ երկար ժամանակ անբուժելի նկատուած էր, և է: Ուստիումով սակայն, այս հիւանդութեամբ հարուածեալը կրնան լաւագոյն յոյսեր ունենալ:

Նախ, բնականաբար, մորթային խլիդր ունեցողները կու զան, ոչ միայն ախտին դիւրամատչելի ըլլալուն՝ այլ վասն զի կա-

րելի է ձևացած տեղույն վրայ կասեցնել և զարմանել: Բայց ուստիումի գերազանց ուժը կը տեսնուի, երբ ախտը հիւսուածոց բնական խորշերուն մէջ է, ուր Ցոմինիշի հնարած զրութեամբ ոսկիէ, ըլաթինէ, արծաթէ խողովակով կը զետեղեն ուստիումը: Այս խողովակներէն ելած ամենանուրը և թափանցող ճառագայթները հիւսնողութիւնը ետ կը դարձնեն զեթէ առանց ողջ հիւսուած ցներուն վասելու. իսկ չափազանց առաջ զացած պարագային՝ մեղմացնելով անոր պատճառած առուելի ցաւերը, գարշահոտութիւնները՝ որ խլրդահարին իսկ անտանելի են:

Սակայն գարմանումի մը լաւագոյն միջոցը, երբ արզիւնցը ապահով է, պիստորիի դիմելն է:

ՍՈՍՆՉԱԿԵՐՊ (Colloidale)

ՀԻՒԱՆԴՈՒԹԻՒՆ ՄՌ

Մ Ո Ր Թ Ա Խ Տ Ը

Ուումանիոյ, Սպանիոյ, Միացեալ-Նահանգաց, Եզիպատոսի և մանաւանդ իստալիոյ մէջ թժկական աշխարհը զբաղեցնող հիւսնողութիւններէն մին է մորթախտը, յատկանշուած ժայթքումներով (éruptions) և ստամոք-ընդերային (gastro-intestinaux) անհանգատութիւններով, որոնց կը յաջորդեն մասնական խելացնորութիւն և մահ: Իստալիոյ մէջ, խելազարութեան և յաճախ մահու պատճառներէն մէկն է ասիկայ, ուստի և առիթ եղած է բազմաթիւ խողովարկութեանց, որոնցմէ վերջներն, նկատողութեան առնելու արժանի, բոլորովին նոր տեսակ թունաւորում մը կը դնեն:

Իստալական Գաւառային Յանձնախումբի տեղիկատուութեանց համաձայն, այս հիւանդութիւնը հետզհետէ նուազելու հետ է: Եւ մինչդեռ 1881ի վիճակագրութիւնը 104067 կը նշանակեն հիւանդներն, 1910ին 33869ի իջած կը գտնանք այս

թիւը, որոնցմէ 4000 մը մեռած են և հարիւրեակներ յիմարանոցներու մէջ փառակուած: Խտավլիոյ 34 գաւառաներ վարակուած են ասկէ: Լատիռնի մէջ ուր աւերումը նուազագոյնն է 1913ին, ցառասանեակ մը դէպքեր պատահեցան և այն՝ 12 գաւառակներու մէջ: Հոռվմայ գաւառին մէջ ուրեմն սահմանափակ՝ և եղած տեղերը չեղոքացած կը մնայ: Սակայն հիւանդութեանս ընդհանուր նուազումը արդիւնք է անոր դէմ մզուած հակամարտին. մանաւանդ վերջին տարիներուս մէջ, զոր աւելի բուռն մզելու համար ձեռք գարգին այս ախտին թուութեան և պատճառներուն ուսումնասիրութեանց, որ գիւսաւորապէս գեղացիներու մէջն է և անոնցմէ կ'անցնի իրենց անսառուններուն և ընտանի կենզանիներուն:

Լոմպրոզյ և իր զպրոցը՝ ապակնանած լազուտով (maïs) սնանելուն վերացրեց և սակէ հնարեց լազուտախտային տեսութիւնը և մորթախտը կոչեց նաև լազուտախտ (maïdisme), հոգեշազարութիւն լազուտային (psyconévrone maïdique) որ տեղի տուաւ 1902 յուլիս 21ի թատական օրէնցին՝ այս հիւանդութեան դէմ նախամարտի և դարմանումին: Կուրոյ թիժծոնի վերացրեց Streptococcus pellagraeի որ անպիտանացած լազուտի մէջ կը գտնուի: Յետոյ Սանպոն բոլոր հիւանդութիւնը Սիմուլ ընտանիքի երկթեսներու կամ ճանճիկներու վրայ ձգեց, ուրոնք վազուկ ջուրերու մէջ կ'ապրին և կրնան կենելով հաղորդել և տարածել մորթախտը:

Հոռմի Համալսարանին առողջարանութեան կանառի բրոֆ. Զէլիի առաջնորդութեան տակ, Ալէսսանտորինի և Մըրալա ուսուցիչներէ կատարուած վերջին խուզարկութիւնը, ինդիրը նոր երկրի մը վրայ կը զնեն: Հիւանդութեան տեղական սահմանափակումը և սաստիկացումը զիխաւորապէս կաւային հողերէ բղխող կամ ընթացող ջուրեր գործառողներու մէջ ըլլալուն, մղեց այս զիխանկանները մորթախտի յրային պատճառ մը տալու: Յետ ապա-

ցուցանելու որ վարակումը կարելի չէ կաւային հողերու մէջ գտնուով պատառարոյներէ (parasite) համարել տուին հանցային բնոյթ մը և իրենց կարծիքը՝ ճագարներու, շուներու, կապիկներու և այլն վրայ փորձերով հաստատեցին. և քրոնից թունաւորման մը տուին՝ առաջ եկած գայխ (silice) սոսնձակերպ (colloïdale) լուծմամբ տեսակ մը բաղակցութիւն ունեցող ջուրերու մէջ:

Հհաւասիկ այս թունաւորման ընթացքը. «Ոնձեւի ջուրը, հակազդելով կաւային հողերու վրայ կը տարրալուծէ զանոնց զայլխազական թթուուտի (acide silicie que) և ջրատեալ պաղլեղիկի (alumine hydrateè). բաղակցութիւնց, որ ջրալուծման (hydrolyse) այս պայմաններու տակ ջուրին մէջ կ'անցնին սոսնձակերպներու ձերին տակ: Բայց որովհետև սոսնձակերպ գայլխազն ու պաղլեղիկը ընդդիմակ են իրարու՝ հետևարար մին զմիւը կը սուլզէ (precipiter) և միայն գայլխազի յաւելամասը (excès) և սոսնձակերպ գայլխազ-պաղլեղիկը մաս մը մրուր կը կազմէ և մաս մ'ալ առկամ կը մնայ կազմելով ջրոյ գրեթէ աննշարելի և մնայուն անթափանցկութիւնը: Գայլխազը, անգամ մը մարդու գործարաններուն մէջ թափանցելին վերջ, կ'ամմոնիկ թլորուկ (chlorure de sodium) որ հիւանածքներու հետ միանալով կը փոխուի թլորաջրածնական թթուուտի (acide chlorhydrique) այսպէսով հանցային թթուուտիչ մը ձեւացնելով:

Մորթախտի վրայ նոր տեսութիւնը այս է:

Բայց ամեն զայլխազային ջուրեր մորթախտարերը չեն: Վասն զի կրնան այդ ջուրերուն մէջ չէզոք աղեր զմնուիլ, որոնք սոսնձակերպ զայլխազի վրայ ազդելով մեղմացնեն կամ ջնջն թունաւորիչ աղեցութիւնը. ինչպէս օրինակի համար կալաբարային բնածխատներ (carbonates-alcalins), հողակալաբարային բնածխատներ (alcalino-terreux) և մանաւանդ բնածխատ կրոյ (carbonate de chaux):

բորսութեան նոր դարման մը կարելի է վիտուել այս վերջինին մէջ. արդէն մորթախտաւորներու և կենդանիներու վրայ փորձեցին ներմուծելով կիտրատ երկնատրի (citrate disodique) որ գերազանց արդիւրներ տուաւ. Այս ամենապարզ միշղոց կը կայանայ պարզապէս մորթախտարեր ջուրերուն բնածխատ կրոյ խառնելու մէջ, կրային փոքրիկ քարերու ձերին տակ: Ինչ որ Հոռմի յանձնաժողովը կը փորձէ: Լատինոնի զանազան գաւառակներու մէջ, ուր հիւանդութիւնը կղզիացած վիճակ մ'ունի:

Այսու հանդերձ քանի որ ապականած լազուար ծանր նախապատրաստող մը կը նկատուի այս հիւանդութեան՝ միշտ խիստ արգելքներու ենթակայ պիտի ըլլայ:

ՔԱՌԻՉՈՒՆ ԻՆՉՊԱՅԱ ԵԽՐՈՊԱ. ՄՏՍԱԾ Է

1745 Մարտ 6ին, Միներվ երկայմը (brick), բարեբախտութեամբ մը ազատելով անզղիացի մարտանաւերէ, կը մանար թոշէլի նաւահանգիստը, ունենալով վրան Լա Քոնտամինը՝ անզամ գիտութեանց կանառին որ թէրուէն կը վերազառնար ուր միջօրէականը չափելու գացած էր, և որ հետը կը բերէր անծանօթ նիւթ մը, բառը չուն:

Ճարլը - Մարի - ուր Լա Քոնտամին ծնաւ 1701 յունուար 28ին: Հաւատալով ժամանակակցի մը աւանդածին պիտի ըսենց որ «քարձրահասակ էր, մեծափոր, երկայնարազուկ, խոշորասրուն, վիթխարի ոտքերով». և այս ամքողջին վրայ փոքրիկ զլուխ մը՝ կարմիր այրած զոյնով, երկայն դէմքով, ուր քիթով, ցանցառ ակռաներ և երկու ծովականաչ աչքեր»: Ժմղարը սարուի գարն էր, և քարձրանալ ուզողով պէտք էր յաճախել: Լա Քոնտամին ամենէն հաւատարիմ յաճախողներէն մէկը եղաւ. ամեն բան ճանչնալու՝ ամեն ինչ գիտնալու բուռն հետաքրքրութենէն մը-

զուած, բիչ մը իմաստասէր՝ բիչ մը բնալոյծ, բիչ մը երկրաչափ, ճարտար՝ մէկուն մէկալին սուր խօսքեր նետելու, կամ գիտական տեսութիւն մը զուարձալի կերպով բացատրելու, «տիկիններու այս նետոնեանը» ինչպէս կը կոչէր զինքը Ձոնդընէլ, զրաւեց զամենքը, մասնաւորապէս զվոլթէր, զարուն ամենէն կարող մարզը. և Միշէ զուարձարան ոնով կը պատմէ իրենց հանդիպումը և իրարու կապուիլը:

«Երեք հոգի միայն կային Տէքարթի և իր բնազանցութեան, - Գիտութեանց կանուխն լուրջ հեղինակութեան, - դէմ կուռող. հանձնարեղ տղայ մը, փոքրիկ Քէրոն. ծովային սպայ մը Աէն-Մալուէն, զնուատու յամառ, տարակեղորոն (excentrique), Մորէրզիւն, վերջիրս Լոնտրայի Արբունական կաճախէն ընդունուած որ հու բրոցոր սրճարանին գլուխ եղաւ շուտով. ապա զեռ աւելի համակերելի մարդ մը, համայնապիտակ միտք, փայլուն, բիչ մը թեթէ Լա Քոնտամինը:

«Օր մը Վոլթէրի հետ ճաշի մ'առթիւ, կը ծիծադէր ապուշ Տէֆորի տգիտութեան վրայ որ Օթէլ աը Վլյուի տոմսակները սպառելու համար վիճակահանութիւն մը կը բանար, ուր պարզ հաշուով մը ապահով էր շահիլլ: Վոլթէր այս տոմսակներէն ունէր և 500,000 ֆրանք շահեցաւ նոյն հաշուով:

«Համարառուն կատողեցաւ, դատ բացաւ, յաղթուեցաւ. Վոլթէր ալ այն օրէն հարըստացաւ, ազատած՝ ու եթէ Գաղղիոյ մէջ չէր կրնար զիել, սակայն Հոլանտա և այլուր՝ կրնար ապրիլ աժանկեկ»:

Վոլթէր ոչ մոոցաւ և ոչ ալ ապերախտ մնաց, և լա Քոնտամին ասոր ազդեցութեան կը պարտի Արևելիան Հնդկաստանի ճամբորգութիւնը, թէ՛ Գիտութեանց և թէ՛ Գաղղիական ճեմարանը մտնելը:

Հազիւ անդամ ընտրուած հրաւիրուեցաւ մասնակցիւ այն համբաւաւոր հակաճառութեանց ուր Քասսինի կը պաշտպանէր թէ երկրագունուս՝ հիւսիսային քենուաց կողմը երկարամէ է խակ Նետոնեանց ընդհակառակն՝ թէ տափակ է: Այս դէպքն է:

որ Սուփիփէ՝ կիւլիվէրի մէջ ախորժելի կատակարանովթեամբ մը կը ներկայացնէ հսկայ և զանան Պութչներու վէճով:

Բանակոփէր զաղրեցնելու համար հարկ եղաւ արշաւանք մը կազմակերպել դէպի ի լարոնիս որու զուգս եղաւ Մորէրդիս և երկրորդ մը Արևմտեան Հնդկաստան Պուտչի զմանուրութեամբ և լա Քոնտամին ասոր միացաւ Երկու խումբեր միջօրէականի շրջագիծ մը պիտի չափէին որ վէճը դադրեցնելու ապացոյցը պիտի ըլլար:

Լա Քոնտամին ուրեմն Ամերիկայի համար ճամար ելաւ, և իր ընկերաց հետ չի համաձայնելով Բլայա տէլ Օրոյ ցամաք ելաւ ու անծանօթ վայրերէ անցնելով 1736 յունիսի ատենները հասաւ Քուինդոյ. ուր ոսք դրած չի դրած՝ սկսաւ Գիտութեանց կանառին «սենորակ և իւժային զանգուածներ մը դրկել» Վորտիլէրի արեւմտակողման անտառներէն ժողված. քառչուն էր:

«Էլզէրալտա գաւառին մէջ, կ'ըսէր լա Քոնտամին, ծառ մը կայ զոր բնիները Հիվէ կը կոչէն, որուն վրայ զիծեր ցաշելով՝ ճերմակ՝ կաթի նման հրիթ մը դուրս կու գայ, որ կը պնդանայ և օդոյ ազդեցութեամբ կը սմնայ: Տեղացիք ասկէ, մէկ բթաչափ ու կէս տրամագծով և երկու ոսք երկայն, ջաներ կը պատրաստեն որ առանց պատրոյզի բաւական պայման լրյունով կը վառի արձկելով հոտ մը որ անախորժ չէ. ասոնց իւրաքանչիւրը քսանը չորս ժամ կը տեսէ: Քուինյ գաւառին մէջ ալ ասով կը ծեփին կտաներ ու ինչ բանի որ մենք մուշորերը կը գործածնեց իրենք ալ զանոնը կը գործածնեն:

«Ինձի ըսին թէ Ամազոն գետի ափանց վրայ կ'անի այս ծառը ու ելած խէժը հնդիկները քառչուն կը կոչէն. ասկէ միակուոր տակառներ կը շինեն որ բնաւ ջուր չառներ, մուխէ անցնելէ վերջ կաշիի կերպարանը կ'առնէ. հողէ կաղապարներու մէջ կը թափին ուր ուզմնը պնդանէլն վերջ կը կոտրեն կաղապարը ու կտորուանքները հանելով մէջէն անբեկանելի թեթէ և ամեն հեղուկի յարմար շիշ մը կ'ունենան:

«Աւելի եղական են Օմանեաս ցեղին գործածութիւնները. ասոնց տանձի ձեռվ շիշեր կը շինեն որոնց բերնին փայտէ եղեգնիկներ կ'անցնեն, զորս սեղմելով կը վաղեցնեն հեղուկը ու այսպէս շիշերը զրիններու (seringue) կը փոխին: Ասոր համար է, կ'աւելցնէ Լա Քոնտամին, որ այս ուզիննը տուող ծառը Բաոր տէ Խերիմկա կամ գրիփի փայտ կ'անուանեն:

Ոյս անոնչով միշտ առաջ զնաց ու Պրազիլի ուզինն ժողվողներուն՝ սերինիկուրուն անունը տուին:

Այս խուզարկութիւնները լա Քոնտամինի բնաւ արգելը չեղան իր աստղարաշխական գիտութիւնը ի գործ զնելու. միայն թէ մէջներնին հետզհետէ անհամածայնութիւնը առաջ երթալուն՝ բաժնուեցաւ ընկերներէն և մինակ կտրեց բոլոր Ամերիկան ու Քայէն հասաւ 1743ին, ուր մնաց մինչև 1745 ֆրէզնոյ երկրաչափի մը հետ՝ որ խանդապառուեցաւ ասոր զիւտէն և պատրաստեց ուսումնասիրութեանց ծրագիր մը. որմէ վերջ Գաղղիկա վերադարձաւ:

Ճեմարանի տեղեկատուութեանց մէջ են իր աշխատակցին հետ կատարած երկար խուզարկութիւնները. բաց ի խմորացման նկարագրած կերպերէն որ ցարդ մի և նոյնը կը մնան, հոն բացատրուած կը գտնանց բազմամանութեան (polymerisation) տեսութիւնը ուր յանգած էին վէպէրէ, Ալբրէտ 130 տարի առաջ:

Քառչուի հայման համար տրուած մենաշնորհները հօն արդէն բացատրուած կը գտնանց ու զարմացմամբ մը կը զիւտենց ասոնցմէ շատերուն իրենց յարգը կորպանցնելը հարիւրաւոր տարիներ առաջ նոյն կերպերը արդէն գործածուած տեսնելով:

Աւելի ցառուչուի Եւրոպա ներմուծումը գաղղիացի թափառաշրջիկ ակաղեմականի մը կը պարտին, որուն սրաբանութեան յատկութիւնը միայն կ'աւանդէ պատմութիւնը, անարդար կերպով մոռացութեան տալով նուրր զննողի մը տաղանդը, մինչդեռ իր արդիմնին է արդի կենաց անհրաժեշտ պայմաններու զիւտերէն մին:

Լոնտրայի բնալուծութեան 1912ի համաժողովին մէջ Հնդրի Պլէք կը հաղորդէր որ ոչզինի արտադրութիւնը 85,000 տակառաշաբաց կ'անցնէր, 1100 միլիոնի արժողութեամբ շարժում մը պատճառելով վաճառականական աշխարհի մէջ:



ԸՆԴԵՐԿՐԵԱՅ ԶՈՒՐԵՐ

ԳՏՆԵԼՈՒ ԱՐՈՒԵՍՏԸ

Աղբերահանդ (sourcier) եւ բարսիւնք
(bagnette divinatoire)

Դեռ քանի մը տարի առաջ մոգութիւն կը համարուէր կաղնիի, ընկուզենիի, խընձորնիի, ուռնիի ծողով մը երկրիս խորերը գտնուող ջուրերը՝ մետաղները գուշակելը. և սակայն վերջին տարիներու այս դիւթերէն այնչափներ երեան եկան և այնչափ աղմուկ հանեցին՝ թէ՛ ժողովրդական և թէ՛ ուսումնական զասակարգին մէջ, որ զիտնականը ստիպուեցան ուսումնափորութեան նիւթ ընել, աշակցութեամբ կառավարութեանց՝ որոնց համար ջրաբաշխութեան հարցը բոլորովին կը դիւրանար այս նոր աղբերահաններու ընծայած, շատ դիւրին շատ պարզ և շատ ստոյգ միջոցով:

1910ին Գաղղիոյ Մշակութեան պաշտօնարանը յանձնաժողով մը կը կազմէր ջուրերու և Անտոռաց ճիւղին մէջ, որ բաց ի աղբերներ բանալու նորահնար մեցնաններու փորձերէն պիտի քննէր նաև բարսմունքներու խնդիրը: Ճթութկարդի մէջ, 1911ին ընկերութիւնը մը կազմուեցաւ այս հարցը լուսաբանելու համար, որու անդամոց թիւը 1912 ապրիլին արդէն 300ը կ'անցնէր. հոն գրուողները տարեկան 5 մարզի (6 քր. 25) վճարք մ'ունէին: Ծնկերութիւնը ցարդ իր ուսումնասիրութեանց վրայ երեք պարակ հրատարակած է. առաջինին մէջ հարաւային վեր-

ման Ափրիկէի մէջ բարսմունքի հարիւրին 70-80 յաշողութիւնները կը դնէ. երկրորդը՝ Աննովէրի մէջ եղած փորձերը կը հրատարակէ, իսկ երրորդը՝ 1610էն սկսեալ ասոր մատենախօսութիւնը:

Միջբոպներէն վերջ ամեն երկոյթ ճառագայթարձակմամբ (radiation) մեկնելը եղաւ, — զիտութեան մէջ ալ մօտա կայ, — սկսան խորհրդածել որ արդեօք ընդերկրայ ջուրերու ճառագայթազդման (radio-actif) արդիւնք մը չէր, որ բնախօսաբար (physiologiquement) կ'ազդէր զգայաբանաց վրայ. ուրիշ կերպով ըսելով, աղբերահաններու ձեռքերուն մէջ բարսմունքները կը կորանան ընդերկրեայ ջուրերու հոսանքներու վրայ գտնուած առենին:

Հանրի Մածէ այս կարեւոր խնդրոյս վրայ 1912ին գիրք մը հրատարակեց և մրցում մ'ալ բացաւ աղբերահաններու. որովհետեւ ասոնք ոչ միայն ջուրերը, այլ նաև խոռոչները ուր ջուրը կը պակսէր, սկսան յայտնել իրենց մոզական գաւազանին աղդեցութեամբ: Աննպէս որ Առման վիրէ, ուսուցիչ զիտութեանց և տեսուչ Բարիկու բարձրագոյն վարժարանի կենսաբանութեան (biologie) ճիւղին, կը գրէր.

«Ստիպուեցայ բացարձակ թերահաւատութեանս տեղից տալ, խոնարհելով անոնց տաղանդին դիմաց, յետ զամոնք զնելու այնպիսի պայմաններու տակ, որով ոչ մէկ խարդախութիւն կրնային ընել, և ուր մակերեսոյթի ոչ մէկ նշան կրնար իրենց գուշակել տալ գետնի տակ եղածները:

Բարիկու և շրջակայից ընդերկրեայ բարձասանները ինծի յարմարագոյնները թուեցան. և կմիւ Ժէրար բարեկամս ուղածիս պէս յատակագիծ մը պատրաստեց: Առի. կանչեցի աղբերահանները, ժամադրութիւն տուի քննիչ յանձնաժողովին, լրագրաց ներկայացուցիչներուն առաւօտեան ժամը 8-ին Տոմէցնիլ դուռը: Ալցիմի ինծմէ զատ ոչ ոց զիտէր. Ժէրար իր գրասնեակն էր և ոչ ալ զիտէր թէ ուր պիտի

կատարուէին քննութիւնը, Դեռ 1500 մետր չեռու Մածէ բացատրեց առաջարկութիւնը, այէտք էին նշանակել . խոռչները, ուսկից ջուր չէր անցնէր աղքարհանեներու ծայրազն գծուարութիւնը: Չորս հոգի միայն բոլոր խոռչները յայտնեցին մրցումն մասնակցիլ ուզելինին: Մէկը միայն ընտրեցինք, միւս երեքը մէկալնոնց քով ճգելով, և հորիզոնը դիտել կեղծելով ուղղուեցանք ուր էր նպատակնիս և հասանց փորձի վայըը՝ Այս Մանտէի վիճակը՝ որուն ճամբան անկիւն կը կազմէ կրավէլի ճամբուն հետ: Այսէւս յատակուած էր որ երեսէն անկարելի էր բան մը գուշակել, ոչ ճային և ո՛չ ալ պուսականութեան տարրերութիւն:

16էն 20 մեղք էր խոռչներու խորութիւնը 1.25-4 մեղք բարձրութիւնը, և կրաքարերու մէջ փորուած. տեղ տեղ ալ ժայռէ նեցուկներ: Ալաստաղներէն մինչև վեր 14 մեղք էր բարձրութիւնը կրաքարէ, ծածկուած կաւով՝ վրան ալ մշակելի հոր, Յատակազիծը զրպանս էր, զոր ոչ մէկուն հաղորդած էի և դուրս պիտի ելլար, ամեն գործողութիւն լմնալէ վերջ, քննազատութեան ատեն:

Քէլարքայի, որ Մոնֆլաբէնի քաշուած պահանորդ մ'էր, առաջարկուեցաւ մեկնակէտէն որ և է ուղիղ գծի մը հետեւլով ցոյց տալ հանդիպած պարապութիւնները:

Ակսաւ նեղ ճամբան կտրելուն երկու բարահատաներ ցուցուց, որոնք սակայն դեռ անծանօթ ըլլալուն, և հետեւարար ստուգելը անկարելի, նկատողութեան չափի: Քիչ մը անդին նորէն պարապութիւն մը ցուցուց. յատակազիծը միտք էր, ուստի ըսի որ ամբողջ շըջանը ցուցնէ. զարմացմամբ զիտեցի զրեթէ ճիշտ նշանները զընելը, հասաւ տեղ մը և շեղեցաւ ուղղանկիւն մը լնելով. զիտէի որ այս կէտին 90° էն 120° կը շեղէր բարահատը: Եթ դարձուցի. ու մարգագետնի ճամբուն մասը վերաբնել տալուս, ճամանակ ունեցայ ցուցած բարահատները յատակազմել:

Ակսաւ կանչեցի լըպրէօնը, նիօռի մէջ կոտեմավաճառ մը, և մի և նոյն առա-

ջարկը իրեն ըրի, տեղ մը միայն նախորդին հետ անհամաձայն զնաց. սա ալ թերևս դիպուածով: Սակայն 2 օր վերջ կրկնած փորձս զիս ապահովցուց որ պատահական սիալմամբ մը շեղած էր:

Երրորդը Բրոպսդ, Պիւկողցի, Բէլարբայի նշանակածները լմցնելէ վերջ 16 տեղ երեք ցառանկիւն և մէկ ուղղանկիւն նշանակեց: Պատամատը հարցնելուս, պատասխանեցան որ ան տեղերը լեցուն կոյտեր կը զգար որոնց շուրջը պարապ էր. յատակագծին վրայ նշանակուած միւներն էին: Գուրսանմծ չորրորդը, նոր կէտէ մը մեկնելով հոր մը նշանակեց որու յատակէն անցըքը կը մեկնէին զանազան ուղղութեամբ:

Վերջը չորսին ալ խորութիւնները հարցուցի. Բրոպսդ ցիցերուն քով 16 մեղք ըսաւ, անգէ 5 մեղք անդին 15 մ. 85. միւս երեքը 16-20 որ ճիշտ էր:

Արդինքը այնչափ գոհացուցիչ երևասահնիք որ եթէ ուշ չըլլար դեռ պիտի շարունակէի, մանաւանդ որ միւս աղքերահնաններն ալ որ առաջ ետ ցաշուեցան հիմայ իրենք ալ կ'ուզէին մասնակցիէ: Ամենին ալ սակայն կ'ըսէին որ բազմութիւնը վրանին տպաւրութիւն կ'ընէր, ինչպէս փորձն ունեցայ լըպրէօնի դիպուածին:

Կը փափաքէի ասկէ վերջ ըիչ քննիչներով մէկ աղքերահանի մը հետ մնալ երկար ժամեր: Հասայ փափաքիս, Մէրմէ բահանային (Մէրմիէխն, Զուլցերի) ազնուութեանը, որ ինքզինքը իմ տրամադրութեանս կը յանձնէր ոչ իբր աղքերահան մը, այլ դեռ աւելի իբր ֆիզիկի գործիք մը փորձերու համար:

Այս անզամ ամբողջ առաւօտ մը տեղեց, բուսարանական պարտէզին մէջ. մինչեռ Բրոպսդ, Բէլարբա, Լըպրէօն փայտէ և Բուրսանմծ երկաթէ գաւազանով կ'աշխատէին, Մէրմէ ընդհակառակն ճօնանակ մը կը գործածէր:

Նոր տեղույն վրայ խուզարկութիւնը աւելի դժուար էին՝ կամարներու շարք մը վեր բռնող սիւներով, բնական կամ մաս-

նաւոր շինուած, պատեր, կազի կամ ջուրի խողովակներ և այլն: Գրեթէ երկու ժամ մի առ մի նշանակեց քարահատները, հանդիպած պատերը, սիւները, նեցուկները: Հասանց տեղ մը ուր Մէրմէ ըստ թէ խոռոչը գոց էր, ես կը պաշտպանէի թէ անցը մը կար. ստիպուեցանց ստուգել և իրաւունքը աղբերահանին էր, իմ կարծած անցք 6 մեղր զէպ ի արևմուռը կը գրանուէր: Անցանց իմ ընդերկեայ աշխատանոցներս ջրարանները (aquarium) փնտուելու: Մէրմէ 16 տեղ ցուցուց որ ջրարաններ չէին, բայց կը համապատասխանէին ասոնց ջրմուղներուն և աւելորդ ջուրերը հոր մը տանող խողովակի: 9 մեղր ըստ խորութիւնը և ամենաճիշտ չափն էր. և վերջը վար իջած ատենս իրեն ցուցուցի արձանագիր քար մը վրան փորուած 1808 շինութեան՝ թուականը 27 ոտք = 8 մ. 77: Այս փորձերուն հետո էին լըցոնդ Միւզէի տեսուչը Ռիշառ և Լապիթ պատրաստողը. Տը ֆոնդնէյ, Տը Վարինիյ և Բլէնսոու:

Մարտ 27, 28, 29 և 30ին (1913) գեռ ուրիշ փորձեր ըրի, որոնք զանց կ'ընեմ նկարագրել: Միայն բոլորովին պատահական մէկ փորձս պիտի պատմեմ որ հետաքրքրական կրնայ ըլլալ որովհետեւ զիս թէ բնուող և թէ ենթակայ մ' ըրաւ:

Ալպիկ 2ին Արժանթէյը կ'երթայի աղբերահաններու նշանակած տեղերը զննելու. դիտած ըլլալով անոնց զաւազան բռնելու կերպը, բացատրեցի քովս եղողներուն, ու կատակարանութեան համար ես ալ ազդիւրներ սկսայ փնտուել: Հասանց աղբերահաններէ նախապէս նշանակուած տեղ մը, ու բոլորովին դուրս դուրս նիւթի վրայ հօսակցած ատեննիս, վրաս ցնցում մ' եկաւ ու բարսմունքիս ծայրերը զէպ ի գետին ծոփլը տեսայ. քալել սկսայ ջանալով զաւազանիս ծայրերը ես դարձունել, Անկարելի եղաւ. Ճեռքէս կ'ելլար, վերջապէս գագաթնահայեաց ուղղութիւնն առաւ: Վկաներէն աւելի ես զարմացած տեղույն վրայ հինգ վեց անգամ զացի

եկայ, և միշտ մի և նոյն արդիւնքը. այն պէս եղաւ որ անկէ վերջ ջրմորի քովէ կամ ջրմուղի մը վրայէն անցած ատենս պէտք էի փորձ մ' ընել:

Ոյսպէս Պ. Առման Վիրէ ալ աղբերահաններու կարգը անցաւ, որով շատ երեւոյթներ և անոնց պատճառները հիմայ ինքն իր մէջ կրնար փնտուել, առանց երկայն բարակ չարչը կելու կոտեմավճառ մը, նախկին պահանորդ մը, քահանայ մը. եայլն:

Հոս կարելի է երկու հարցում ուղղել.

1^o Յիբաւի կան մարզիկ որ կարենան երկրիս խորերը գտնուող ջուրերը, մետաղները, հանքերը յայտնել:

2^o Այս անձինց զիտական զուութեամբ կամ բարամունքներով, հիմուած ասոնց հակազդեցութեանց վրայ, կրնան որոշել այս նիւթերուն տեսակը, ձեր և խորութիւնը: Առաջինին Վիրէ ինքնին կը պատասխանէ, արդէն ծանօթ ջուրերու ընթացքներու կամ պարապութեանց վրայ փորձած ըլլալով գտազանին իր ձեռքերուն մէջ կանգնիւլը կամ ճօճանակին շարժիլը. և ապահով ըլլալու համար այս իւր նոր յատկութեան՝ փորձի կ'երթայ իրեն անծանօթ զաւաները: Լիւզէը Բիւ-լ' լիւզէի կցող 2 քիլոմետր ճամրոն մէջ երեք գօտիներու վրայ իր բարամունքը կ'ազգուի, գեղացի մը կ'առնէ որ ճիշտ ան երեք տեղերը իրեն կը ցուցնէ ընդերկեայ ջրանցքը մը և երկու աղբիւրներ որ Լօփ մէջ կը թափին: Նոյն բանը իմրալինալի ըլլան վրայ պատահեցաւ նոյն զաւառակին մէջ:

Իր ցննութիւնները միշտ առաջ տարաւ այս արուեստին ամենէն վարպետ Բլէրովսիի, Բլէրարիի, Մէրմէ բահանային հետ: Հոս կը զնենց միայն Գիտութեանց ձեմարաննէն՝ Աղբերահաններու թանձնաժողովին ներկայացուցած փորձերը և արդիւնքները որոնք ամենէն ատելի աչքի զարնողներն են իրենց եղականութեամբ:

Ջուրի և լինկերիրեայ պարապուրիւնք: Կ'երթան իկ ար Փոյրիի վիճը, Լէզէրի մօտ, Բէլարը իսկոյն չափերը կը սկսի

տաւ: 18 մ. 50 խոր, արևելակողմէն ան-
անցանելի ճեղքէ մը ջուրին զայլ և նման
ճամբով մը դուրս ելլալը, դարձեալ ա-
րևելեան կողմը 4 մ. երկայն և 0, 60
լայն ճակ մը կը նշանակէ: Ալպ կանո-
նիկոսն որ փողձերուն բացակայ էր բայց
իմանալով, ասոնց բարորին ճիշտ ըլլալը
հաստատեց, վասն զի 1897ին էջը մը
ըլլալուն լւա կը ճանչնար զայն: Քուր-
նուի մէջ, անծանօթ քարայրի մը մուտքը
կը տեսնան: Բէլարբա վրայէն նշաններ
դրաւ, նկատեց երկիւր բաժանում մը՝ Հը.
ճիւղը 30 մեդր. Ամ. 10: Ոգնականնե-
րով Վիրէ կը մտնայ քարայրը. երկու
յատակագիծները ամենաճիշտ կը համա-
պատասխանէին:

Բատիրաբի Ծորերուն ընդէրկուեայ ըն-
թացքը Մէրմէ քահանային և Բէլարբայի
յանձնուեցաւ, որ պիտի կատարուէր 150
մեդր տեղույ վրայ՝ 1899ին արդէն ասոր
ամենալաւ յատակագիծ մը պատրաստուած
էր, որով Բէլարբայի տուած չափերը հա-
մեմատելու բնաւ գծուարութիւն չկար:
Սա բնաւ ծանօթութիւն չունէր կազմուած-
քին, արևմտեան կողմը մինչև 1 մզն
շեղցաւ առժամեայ զետակի մը պատճա-
ռաւ, երկրորդ առուու այս ափունքին ճիշտ
եղրները ըսաւ հանդերձ բնական ժայռերով
տրուած նշաններով: 130 մեդր վրայ
դէպ ի Հ. Հ. Ա. «Ահաւասիկ ըսաւ քա-
րայրին գերջի» ճիշտ հոն ջուրը սիփոնածն
կը թափի անանցանելի կամարի մը տա-
կէն. ցուցուցած խորութիւնը 82 մեդր էր
իսկ իրականը 80. սիալած էր միայն
ջուրի ընթացքին մասը:

Քանի մը օր վերջ նոյն փորձը Մէրմէի
յանձնուեցաւ արդիւնքը համապատասխան
էր:

Լարավի քարայրը: — Խոտուար Պրիւնէ
մինչև հազարորդամեդրներով սրանչելի
յատակագիծ մը պատրաստած էր զոր ա-
մենայն վրէժինզորութեամբ ծածուկ կը
պահէր Վիրէ: Նախ Մէրմէ սկսաւ, իրենց
երկայնութեան, լայնութեան և խորու-
թեան չափերով. ըսած ամեն բան իրենց
ամեն մաերամասնորիմեներով թիւ առ թիւ

կէտ առ կէտ Պրիւնէի տուածներուն կը
համապատասխանէին. Նոյն բանը եղաւ
թրոպսիի, և թրոտէի քարայրներու պա-
հապանին որ Վիրէի պէս ինքն ալ առ
փորձերուն աղբերահան եղած էր: Ասոնց
1200 մեդր երկայն գետնի տակէն զացող
գետակ մը նշանակեցին որ բերնին մօտ
տէլթայի մը ճկը Կ'առնէր 4 ճիշերու
բաժնուած. յետոյ ցիլուներներ երկայն
անցքեր տարրեր տարրեր բնութեամբ, բնա-
կան կամ արուեստական, չոր կամ շրալից,
շուրջ 100 մ. խորութեան վրայ, մա-
նրամասն, անսխալ, թէ՛ խորութիւնը և թէ՛
ջուրերու ընթացքը:

Կմախիքեր և մետաղներ, Բէլարբա թա-
ղուած կմախիքներ ալ գտնելու ապացոյցը
տուաւ: Բիւյ տ' իսուղի մէջ Յ թաղուած
ցուցուց. նշանակած խորութեան վրայ Յ
կմախիք գտան. չորրորդ մը հետը մետաղ
մ' ալ ունէր. հանուեցաւ կմախիք մը՝ փրան-
կաց ժամանակէն մեծ սուրող մը: Լիմնոնի
մէջ զարձեալ կմախիք մ' ըսաւ որու զլուխն
ու կուրծք եկեղեցւոյ հիման տակն էին,
ճիշտ այնպէս գտնուեցաւ:

Լիմնոնի մէջ 4 մեդր խորութեան վրայ
Վիրէ ինքնին կը նշմարէ բարսմունքովը
բան մը որ ջուր չէր: Նոյնը կը հաստա-
տէ Բէլարբա. Կը փորեն և կը հանեն
զէնքերու կտորուանց, նիզակ, նետ, մատ-
նիներ:

Այսպէս 1913ի Մշակութեան պաշտօ-
նարանի Յանձնածողովի խուզարկութիւնը
Արման Վիրէի իսկ առաջնորդողութեամբ ա-
մենայաջող արդինքով կը վերջանային
90—95 առ 100 յաշող փորձերով: Սա-
կայն ըսել թէ աղբերահանց անսխալ են
կարելի չէ: Օրինակի համար Բիւյ տ' իս-
ուուկի մէջ Բէլարբա պատ մը գտաւ որ
գոյութիւն չունէր, գերեզմանոց մը՝ որ
խոհանոց մ' էր կենդանիներու ոսկրներով
լեցուն: Քահորի մէջ, ներբնուղի մը կաւով
լեցուն փոսի մը հետ շփոթեցաւ:

Բայց թժէկն ալ, ճարտարապետն ալ,
բնագէտն ալ միթէ սխալներ չէ՞ն ըներ,
և ասոր համար միթէ կարելի՞ է մերժել
անոնց օգտակար ծառայութիւնը: և եթէ,

կ'ըսէ վիրէ ինքնին, այնչափ խստապաշանջ չենք չենք ասոնց, յիմարութիւն պիտի ըլլար եթէ աղբերահաններուն ըլլայինք:

Հ. Վ. ԽԱՆՊԵԿԵԱՆ

ՄՈՒՆՉ ԱՂՋԻԿԸ

Բապինդրանաթ Դակոր վերջին նոպէլ մրցանակն ընդունողն է: Մեծ հետաքրքրութեամբ պիտի կարզացոփ անշուշտ հնդկաստանցի քանաստեղծին այս մանրավէպ՝ զոր Պ. Գարրէլ Մուրէյ անգլիերնէ ֆրանսերէն թարգմաներ է և զոր մենք ալ հայերէն թարգմանելով կը ներկայացնենք թագմավէպի ընթերցողներուն:

Երբ Էնոր անունը զրուեցաւ Սիւաշինի (Քաղցրախօս) որո՞ւն մտցէն կ'անցնէր թէ մունջ պիտի ըլլայ: Իր երկու մեծ բյուրերուն անուններն էին Սիիքէյնի (Գիւսակագեղ) և Սիւաշինի (Քաղցրածպիտ), ուստի, ներդաշնակութեան համար, Սիւաշինի հայրը այդ սիրուն անունը դրած էր պատիկ աղջկան: Համառօտելով Սիւաշին կը կամչէին:

Սովորութենէ ընդունուած ձեակերպութիւնները և սովորական ծախսերը ընելին վերջ, երկու մեծ քոյրերը ամուսնացան, բայց պատիկը զոր կը մնար ծնօղաց վրայ իրրե բռո մը՝ որ նեղութիւն չի պատճառեր:

Մարգիկ կան՝ որոնք գուռարաւ կը հաւատան թէ՝ անոնք որ չեն խօսիր, ընդունակ ըլլան զգալու. անոր համար Սիւաշինիի ներկայութեան իր ապագային վրայ կը խօսէին առանց քաշուելու:

Մանուկ հասակէն հասկցեր էր որ իր ծնունդը ծնօղաց տան համար երկնքէն իշխած անէցիք մը նման եղած էր, և այս զգացման հետևանքն էր որ միշտ կը ջանար աչքէ հեռու մնալ. կը մտածէր թէ իր գոյութիւնը մոռցնել տալն՝ ամէնուն

համար միսիթարութիւն մը պիտի ըլլար: Սակայն նէ միշտ կենդանի էր իր ծնօղաց մտցին մէջ, վասն զի կարելի չէ մոռնալ վիշտ մը՝ որ վերջ չունի:

Մայրը մանաւանդ բոլորովին ոչինչ կը համարէր զինքը, վասն զի մայր մը աւելի աղջիկ զաւակը քան մանչը իր մէկ մասը կը նկատէ, և աղջկան անկատարութիւնները աւելի մեծ ամօթ կը սեպէ: Հայրը՝ Պանիքանթա, կը սիրէր զլիւահա աւելի քան միւս քոյրերը, մինչ մօրը համար նէ անձնական դժբաղութիւն մըն էր և անդար դժկամակութեան առարկայ մը:

Եթէ Սիւաշա խօսիլ չէր գիտեր, ունէր սակայն երկայն թարթիչներով զոյգ մը խոշոր թուփ աչքեր, և շրթունքները՝ նման մատղաշ տերևներու, ամենաթեթև յուզմունք կը դողդղային:

Գաղափար մը բառերով բացատրելու համար մեծ ճիգ մ'ընելու պէտքը կը զգանք յաճախ. քան մըն է որ թարգմանութիւն մ'ընելու կը նմանի: Ո՛չչափ դժուար է հաւատարիմ և նշզբիտ ըլլալ, և մեր բացատրելու անկարողութենէն ո՛չչափ սիսալներ առաջ կու գան: Բայց զեղեցիկ թուփ աչքեր բացատրութեան պէտք չունին. հոգին ինքնարերարար կը պարզէ անոնց մէջ իր ստուերն և բոլոր զգացմունք և տպաւրութիւնը որոշ կը տեսնուին կամ կ'ամփիութիւն զնն: Յանկարծ կը փայլին, ապա անմիջապէս կը նուազին ու կը մեռնին, ցիշ մը վերջ ըլլալու համար անշարժ՝ նման մաշող լուսնի նայուածքին, կամ դողդղուոն՝ նման տարտամ փայլակի մը: Նա՝ որ կեանքին մէջ միայն դէմքին արտայայտութիւնն ունի իրրե լեզու, աչքերու լեզուին կարևորութիւնն անուն է, անսահման և չափէ դուրս խորիմաստ, նման թափանցիկ երկնքի և եթերային լուս դաշտերու ուր կը խաղան լոյսն և ստուերն, փայլփող և մարող լոյսեր: Ինչպէս մեծ ինութեան մէջ, մարզկային ամէն մունջ էակի մէջ ալ լուռ վեհութիւն մը կայ: Անոր համար մանչեր և աղջիկներ սարսափով մը կը հեռանային խեղճ կիւահային և չին ուզեր խաղալ հետը: